

21
9 - 49

1086

1919

(82)

ԳԵՐԱԳՈՅՆ ԱՍՏՈՒԱԾ ՄԸ ԿԱՅ



ՄԻԶԱԶԴԱՅԻՆ

ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂԱՅ


ՄԻՈՒԹԻՒՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՁԻՒՂԵՐ

ՆԻւ Եօրք, Պոստոն, Ուստըր, Փրավիտէնս,
Պրաքթըն, Փլցպըրկ եւ Ֆրէզնօ

1919



2010



Երանի անոնց որ անօթի ու ծարաւ ևն արգարութեան, ինչու որ անոնք պիտի կշտանան. Մատթէ. Ե. 6:

Որչափ քաղցր է քու խօսքդ իմ քմացս. մեղրէն աւելի անուշ է իմ բերնիս:

Քու խօսքդ իմ ոտքերուս ճրագ է, ու իմ շաւիդներուս լոյս. Սաղմ. ՃՃԹ. 103, 105:


Ինչպէս որ Երուաղէմ լեռներով պատած է, անանկ ալ Տէրը իր ժողովուրդին չորս կողմն է, ասկէ ետեւ մինչեւ յաւիտեան: Սաղմ. ՃԻԵ. 2:

Ինչու որ Աստուծոյ խօսքը կենդանի է ու զօրեղ՝ եւ ամէն երկսալքի սուրէ կտրուկ, որ կը թափանցէ մինչեւ շունչը ու ոգին (կեանք) եւ չօղուածները ու ծուծը բաժնելու, եւ կը քննէ սրտին խորհուրդները ու մտածմունքները. Երրայ. Դ. 12:

Բոլոր Աստուծաշունչ Գիրքը օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շոկելու ու արդարութեան խրատելու համար, որ Աստուծուածորդի պատրեալ ըլլայ ամէն բարի գոմծքերու պատրաստուած. Բ. Տիմ. Գ. 16, 17:

ՀԱՅ-ԱՐՄ ԾՐ

39121-67



ԱՍՏՈՒԾ ՄԸ ԿԱՅ

«Անզգամը իր սրտին մէջ ըստ քէ Աստուծ չկայ»:

ՍԱՂՄՈՍ ԺԴ. 1

ՈՅՅն իՄԿ սկեպտիկի մը տեսակէտով, եւ գիտցուած բաներու լոյսովը, եթէ աննախապաշար ու գիտակից տրամարանող մը անձանօթին տեղեկանալու համար պատշաճ ու անաչառ խուզարկութիւն մը կատարէ՝ գէպի Ճշմարտութիւն պիտի առաջնորդուի: Սակայն, որոշ է թէ՝ առանց Աստուծոյ Ծրագիրներուն ու նպատակներուն մասին ուղղակի յայտնութեան մը՝ մարդիկ աննշան չափով մը միայն կարող պիտի ըլլան Ճշմարտութեան մօտենալ, եւ անորոշ եղբակացութեանց պիտի յանդին: Սակայն վայրկեանի մը համար մէկ կողմ դնենք Ս. Գիրքը, եւ իրերը տրամարանութեան տեսակէտով միայն գիտենք:

Այն անձը որ հեռադիտակով մը կամ պարզ աչքով մ'իսկ կը դիտէ երկնակամարը ու հոն կը տեսնէ ստեղծագործութեան անսահմանութիւնը, անոր համաշխատութիւնը, գեղեցկութիւնն ու կանոնաւորու-

52563 - Կ. Հ.

12001

թիւնը, կը նշարէ անոր ներդաշնակութիւնն ու պէսպիսութիւնը, եւ դեռ կը տարակուսի անոր Արարչին իրմէ թէ՛ իմաստութեամբ եւ թէ՛ զօրութեամբ բարձր ըլլալուն մասին, եւ կամ կը խորհի վայրկեան մ'իսկ թէ այդպիսի կարգ ու սարք մը դիպուածով՝ առանց Արարչի մէջտէղ եկած է, այդպիսի մէկը կամ խորհելու կարողութիւնը կորսընցուցած է եւ կամ զայն մէկդի թողած է, եւ ըստ Ս. Գրոց արժանի է կոչուելու անզգամ մը՝ (յիմար մը՝ մէկը որ տարամարանութիւնը կ'անտեսէ կամ թերամիտ է). «Անզգամը իր սրտին մէջ ըստ թէ Աստուած չկայ»: Սակայն եւ այնպէս, ամէն լրջախոհ արարած այն եղրակացութեան պարտ է յանդի թէ, Աստուածաշունչին գոնէ մեծամասնութիւնը ճշմարիտ է. ինչու որ ինքնայայտ իրողութիւն մէ՛ թէ արդիւնքները միշտ պատճառներուն կը հետեւին. նոյն իսկ ամէն մէկ բոյս ու ծաղիկ այս նիւթին չուրջ վկացութեանց մէյմէկ հսկայ հատորներ են: Անոնց նուրբ յօրինուածքը, գերազանցօրէն գեղատեսիլ ձեւն ու հիւսուածքը, մարդկացինէ աւելի բարձր էակի մը իմաստութիւնն ու հնարամատութիւնը կը պատճեն: Որպիսի՛ կարձամտութեան արդիւնք է այն անհեթեթութիւնը, որ կը պարծենայ մարդկային հմտութեան ու կորովամտութիւնն մասին, իսկ բնութեան կանոնաւորութիւնը, միակերպութիւնն ու ներդաշնակութիւնը պարզ գիպուածի մը կը վերագրէ. որը թէեւ կը ճանչնայ բնութեան օրէնքները, սակայն կ'ուրանայ զանոնք տուող գիտակից Օրէնսդիրին զութիւնը:

Գիտակից Արարչի մը գոյութիւնը ուրացողնե-

թէն ոմանք կ'ընդունին թէ բնութիւնն է միամկ Աստուածը, որմէ յառաջ եկան ամէն տեսակ կենդանական եւ բուսական դասերը, որոնք «յարմարագունին ապրելու օրէնք»էն կառավարուեցան բարեշրջական ընթացքով մը:

ԲԱՐԵՇՐՋՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՓԱՍՏԷ ԶՈՒՐԿ Է

Այս տեսութիւնը փաստէ զուրկ է. ինչու որ ո՛ւր որ ալ դառնանք՝ կը տեսնենք այլազան արարածները իրենց հաստատ բնութեամբը, որոնք բարձրագոյն բնութեանց չեն ձեւաշընուիր. եւ թէեւ այս տեսութեան պաշտպանները կրկին ու կրկին անդամներ ջանացած են՝ բայց ո՛չ մէկ ատեն յաջողած են տեսակներ իրարու խառնել, եւ կամ նոր ու անփոփոխ այլազանութիւն մը արտադրել: Ո՛չ ոք տեսած է մէկ տեսակին ուրիշ տեսակի մը փոխուիլը: Թէեւ ձուկեր կան, որոնք իրենց լուղաթեւերը վայրկեանի մը համար թունոց թեւերու պէս կրնան գործածել ու ջուրէն զուրս թոչիլ, եւ գորսեր՝ որոնք կրնան երգել, սակայն բնաւ տեսնուած չէ անոնց թրուչուններու փոխուիլը. ու թէեւ անասուններուն մէջ կան այնպիսիներ որոնք քիչ մը կը նմանին մարդուն, բայց ատիկայ ապացոյց մը չէ թէ մարդը այն տեսակ անասուններէ ձեւաշընուեցաւ: Ընդհակառակը, փորձերէն կը տեսնուի որ թէեւ մէկ տեսակէն կարելի է ատրբեր տեսակներ առաջ բերել, սակայն անկարելի է տեսակները իրարու հետ խառնել,

Եւ կամ մէկ տեսակը ուրիշ տեսակի մը ձեւաչրջել: Ազագէս, թէեւ էշն ու ձին իրարու կը նմանին՝ սակայն չկրնար ըսուիլ թէ իրարու ցեղակից են. ինչու որ պարզ իրողութիւն մ'է թէ անոնց սերունդը անձին ու անկատար է:

Արդարեւ, եթէ անդիտակից բնութիւնը եղած ըլլար արարիչը կամ ձեւաշրջողը, տարակոյս չկայ որ նա պիտի շարունակէր այդ բարեշրջումի ընթացքը, եւ անփոփոխ տեսակներ գոյութիւն պիտի չունենային. ինչու որ անդիտակից էութեան մը գործունէութեան ներգեւ ո'չ մէկ բան հաստատ վիճակի մը մէջ կանգ պիտի առնէր: Բարեշրջութիւնը այսօր ալ իր ընթացքին մէջ պիտի ըլլար ու պիտի տեսնէինք ձուկերուն՝ թոշուններու եւ կապիկներուն՝ մարդերու վերածուիլ: Մենք կ'ընդունինք թէ բարեշրջութեան այս տեսակէտը անքան հակասական է մարդկացին տրամարանութեան որքան Ս. Գրոց, երբ կ'ըսուի թէ անդիտակից զօրութեամբ մը գիտակից էակներ ստեղծուեցան:

Ստեղծագործութիւնը (բացի մարդէն) բարեշրջութեան ընթացքով կատարուելուն մասին տեսութիւն մը գոյութիւն ունի, որուն գէմ լուրջ առարկութիւն մը չունինք. անիկա կ'ընդունի թէ ներկայի այլազան դասերը բնութեան կամ տեսակի նըկատմամբ հաստատ ու անփոփոխ են. թէ՝ թէեւ արդի բնութիւնները կարելի է բարձրագոյն աստիճանի մը՝ նոյն իսկ կատարելութեան բարձրացնել, սակայն ցեղերը կամ բնութիւնները միշտ նոյնը կը մընան: Այս տեսութիւնը նոյնպէս կ'ընդունի թէ ներկայ անփոփոխ տեսակներէն եւ ո'չ մէկը իր այդ վի-

ձակով ստեղծուեցաւ. թէ՝ հեռաւոր անցելոյն մէջ երկրէն գոյութիւն առին, բարեշրջութեան ընթացքով մէկ ձեւէ ուրիշ ձեւի մը փոխուելով աստիճանաբար: Աստուծոյ հաստատած օրինաց ներգեւ, որոնց մէջ կերի ու կիմայի փոփոխութիւնները կարեւոր տեղ մը բանեցին՝ թերեւս այս ձեւափոխութիւնները շարունակուեցան, մինչեւ որ արդի հաստատ տեսակներուն հասան, եւ այս խնդրոյն մէջ Աստուծոյ վերջնական նպատակը բատ երեւոյթին իրագործուած ըլլալով՝ ուրիշ փոփոխութիւն ա'լ անկարելի է որ տեղի ունենայ: Թէեւ բոյսերու եւ կենդանիներու աշխատայլ ընտանիքներու իւրաքանչիւրը կրնայ բարեփոխուել կամ վատափոխուել, սակայն անոնց մէ եւ ո'չ մին ընդունակ է տարբեր ընտանիքներու կամ ցեղերու փոխուելու, կամ անոնցմէ արտադրուելու: Ու թէեւ անոնցմէ ամէն մէկը իր հաստատ բնութեան կատարելութեանը կրնայ հասնիլ, բաց բնութեան նկատմամբ Արարչին նպատակները իրականացած ըլլալով՝ այս մասին ուրիշ փոփոխութիւն չի կրնար տեղի ունենալ:

Այնպէս կ'ըսուի թէ՝ այն նախնական բոլուելն ու անսառնները, որոնցմէ ներկայի հաստատ տեսակները յառաջ եկան, մարդուն ստեղծուելին առաջ չնջուեցան: Երկրիս մակերեսին խորերէն գտնուած այժմ անդոյ անասուններու եւ բոյսերու կմախքներն ու բածոնները այս տեսութիւնը կը պաշտպանեն: Այս տեսութիւնը ո'չ կ'անտեսէ եւ ո'չ ալ կը մերժէ Ս. Գրոց այն ուսուցումը թէ՝ մարդը իր Արարչին իմացական ու բարուական նմանութեամբ կատարեալ ստեղծուեցաւ, ուղղակիօրէն. թէ՝ նա բարեշրջական

գործունէութեան արտադրութիւն մը չէ, բան մը որ հաւանօրէն ճշմարտութիւն մ'է մնացեալ ընդհանուր ստեղծագործութեան համար: Այս տեսութիւնը ուևէ կերպով չպիտի մերժէ՝ այլ պիտի պաշտպանէ Ս. Գրոց ըսածը թէ՝ ներկայ Բնութիւնը ինքն իր համար կը վկայէ գիտակից էակէ մը գոյութիւն առնելը, եւ անկէ կարգադրուիլն ու կանոնաւորուիլը: Թո՛ղ մարդկային տրամարանութիւնը իր կրցածին չափ ծանօթ իրողութիւններու ետեւէն իյնայ իրաւացի ու ձեռնհաս պատճառներ գտնելու, եւ ամէն խնդրոյ մէջ պատիւը ուղղակի բնութեան օրէնքներուն մատուցանէ: բայց բնութեան մանուածապատ ամբողջ յօրինուածքին ետեւը կը գտնուի իր մեծ չեղինակին՝ գիտակից եւ ամենակարող Աստուծոյն ձեռքը:

ԲՆՈՒԹԵԱՆ ԵՏԵԽՆ Է ԱՄԵՆԱԿԱՐՈՂ

ԱՍՏՈՒԾԸ

Արդ՝ կը յայտարարէնք թէ Գիտակից Արարչի մը գոյութիւնը բացայալս ճշմարտութիւն մ'է, որուն ապացոյցը կը տեսնենք մեր չորս դիմ, այո՛, եւ նո՛յնիսկ մեր ներսի դիմ: ինչու որ մենք իր ձեռագործն ենք, ու մեր մտաւորական ու Փիզիքական բովանդակ կարողութիւնները մեր ըմբռնումէն վեր, սիրալի հնարամտութեան մը մասին կը խօսին: Եւ Անիկանաեւ Ծրագրողն ու Արարիչն է անոր՝ որուն մենք բնութիւն անունը կուտանք: Մենք կ'ընդունինք

թէ Անիկա էր որ հաստատեց ու եղանակաւորեց ըբնութեան օրէնքները, որոնց գեղեցիկ ու ներդաշնակ գործունէութեանցն ի տես կը հիանանք: Ու այս Մէկը, որ իր իմաստութեամբ ծրագրած տիեզերքը իր զօրութեամբն ալ կանգուն կը պահէ եւ կ'առաջնորդէ, եւ Որուն իմաստութիւնն ու զօրութիւնը մերինները անհամեմատօրէն կը գերազանցեն, ինքնարերաբար կ'երկրպագենք իրեն ու կը պաշտենք:

Եթէ զԱստուած իր անզերազանցելի ու ամենակարող զօրութեամբը միայն ճանչցած ըլլայինք, եւ եթէ իր զօրութեանը համահաւասար բարեսիրութեանն ու քաղցրութեանը անտեղեակ ըլլայինք՝ պիտի սոսկայինք իրմէ: Այս յայտնութիւնները՝ որոնք կը հաստատեն Աստուծոյ գոյութիւնը, զօրութիւնն ու իմաստութիւնը, նոյնքան զօրաւոր կերպով կը հաստատեն նաեւ Անոր Սէրը: Մենք ո՛չ միայն ըստիպուած ենք ընդունելու թէ Աստուած մը կայ, թէ Անոր զօրութիւնն ու իմաստութիւնը մերիններէն անըմբնելիօրէն բարձր են, հապա նաեւ միեւնոյն ատեն չենք կրնար անտեսել այն իրողութիւնը թէ՝ արարած մը որքան ալ բարձր ըլլայ, չի կրնար իր Արարիչը գերազանցել: Որով պէտք է այն վերջնական որոշման յանդինք թէ՝ ինչպէս որ մարդս իր իմաստութեամբն ու զօրութեամբը չի կրնար իր Արարչին հետ բաղդաստութեան գրուիլ, որովհետեւ Անիկա խիստ բարձր է այդ յատկութեանց մէջ, ալսպէս ալ են նաեւ մարդուս բարեսիրական եւ արդարութեան յատկութիւնները, հոգ չէ թէ որքան ալ մեծ ըլլան անոնք քանակով: Եւ այսպէս, մեր մտաւորական աչքերովը կը տեսնենք մեր մեծ Արարչին նկարագիրն ու յատկութիւնները: Անիկա իմաստուն ու ար-

դար, սիրալիք ու հզօր է. եւ անտարակոյս, Անոր յատկութեանց սահմանը շատ աւելի ընդարձակ է քանի թիր ամենաբարձր ճէկ արարածինը:

Մեր Արարչին գոյութեան ու նկարագրին նկատմամբ այս բանաւոր եղակացութեան հասած ըլլալով՝ ուրեմն հարցնենք, ի՞նչ պէտք է ակնկալենք այսպիսի իշակէ ճը: Տրամաբանութիւնը ճեղ կը պատասխանէ թէ այսպիսի յատկութեանց իւրացումը անոնց գործածութեան երաշխաւորութիւնն է: Աստուծոյ զօրութիւնը պէտք է որ գործածուի, եւ այն ալ առանց իր բնութեան հակասելու—իմաստնօրէն, արդարօրէն, ողորմածօրէն: Իր նպատակին հասնելու համար ինչ միջոցներ ալ որ որդեգրէ նա, եւ իր զօրութիւնները ինչ կերպով ալ որ գործածէ, պէտք է որ վերջնական արդիւնքը իր բնութեան ու նկարագրին հետ համապատասխան ըլլաչ, եւ առնուած ամէն ճէկ քաշ իր անսահման իմաստութեան հաւանութեանը արժանանայ:

Եւ Անոր զօրութիւնը ուրիշ ի՞նչ բանաւոր կերպով կարելի էր գործածուիլ՝ քան ստեղծել ճեր գուլխուն վերեւը պլազմացող անհամար աշխարհները ու ճեր երկրագունդին հիմաքանչ այլազանութիւնները: Եւ ողջտութիւնը ուրիշ ի՞նչպիսի գործերու կրնար առաջնորդել՝ քան մարդն ստեղծել. անոր չնորհելով բանականութիւն ու դատողութիւն, գնահատելու իր Արարչին գործերը, ըմբռնելու Անոր հանճարը, Անոր իմաստութիւնը, Արդարութիւնը, զօրութիւնն ու Մէրը: Ասոնք բոլորն ալ առողջ բանականութեան հետ համաձայն են, եւ ճեղի ծանօթ իրողութեանց հետ բոլորովին համապատասխան:

ԱՍՏՈՒԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՅԱՅՑՆՈՒԹԻՒՆ ՄԲ

ՏՈՒԱԾ Է

Իսկ հիմա կուգանք ճեր վերջին խնդրոյն: Միթէ բանաւոր չք ակնկալել՝ թէ այսպիսի անսահման-օրէն իմաստուն ու բարի իշակ ճը, որ այնպիսի արարած ճը ճշտեղ բերած է, որը կարող է գնահատել զինքը ու իր ծրագիւռը, իր Մէրէն ու Արդարութենէն մղուած՝ պիտի հողար այդ արարածին բնութեան պէտքերը՝ անոր ՅԱՅՑՆՈՒԹԻՒՆ ՄԲ աալով: Միթէ արամարանական չք խորհիլը թէ՝ Աստուած մտալբած էր մարդուն ստեղծագործութեան նպատակին եւ անոր ապագային համար պատրաստուած ծրագիրներուն մասին տեղեկութիւն տալ: Նամանաւանդ կը հարցնենք, միթէ տրամաբանութեան հակառակ պիտի ըլլար ակնկալել թէ՝ այսպիսի Արարիչ ճը որ մարդկային ալապիսի արարած ճը կը կերտէր, եւ ապագան իսկ տեսնելու կարող իմացական զօրութեամբ ճը կ'օժտէր, իր Ծրագիրներուն մասին անոր բան ճը պիտի չուպէր յացտնել, անոր տենջանաց գոհացում տալու համար: Ազդակիսի ընթացք ճը անբնական պիտի ըլլար, ինչու որ պիտի հակասէր այն նկարագրին զոր կը վերագրենք Աստուծոյ, եւ հակառակ պիտի ըլլար արդարութեամբ եւ սիրով դեկավարուած էակի ճը օրինաւոր ընթացքին:

Մէնք կրնանք խորհիլ թէ եթէ մարդուն ստեղծուելուն ժամանակ Աստուածացին իմաստութիւնը անցարմար նկատէր մարդուն ապագայ ճակատա-

զըրին եւ Արարչին ծրագիրներուն մէջ ունեցած բաժնին նկատմամբ անոր տեղեկութիւն մը ընծայելը, տարակոյս չկայ թէ այն ատեն Աստուածավին Արդարութիւնն ու Աէրը պիտի պահանջէին որ ճարդկային էակը այնպէս մը սահմանափակուի իր կարութութեանը մէջ՝ որ կասկածներով, վախերով ու տըգիտութեամբ չի չարչարուի ու մտատանջուի շարունակ. եւ հետեւաբար Աստուածային Զօրութիւնը պիտի սահմանափակէր ճարդումն ըմբռնումի կարողութիւնը: Ուրեմն, այն իրողութիւնը թէ ճարդը Աստուածային Ծրագրէն յախոնութիւն մը գնահատելու ընդունակ է, եւ այն նկարագիրը զոր Աստուծոյ կը վերագրենք, զօրաւոր պատճառներ են ակնկալելու թէ Նա մտադրած էր այդպիսի յայտնութիւն մը ընծայել, իր իմաստութեան յարմար նկատած ժամանակին ու կերպովը:

Ասպէս՝ եթէ նոյնիսկ Ս. Գրքէն անտեղեակ ալ ըլլայինք, բանականութիւնը մեզ պիտի առաջնորդէր ակնկալելու եւ վիճուելու այնպիսի յայտնութիւն մը, որպիսին Ս. Գրքը կը հաւաստէ ըլլալ: Դարձեալ՝ երբ նկատի կ'առնենք ընդհանուր ստեղծագործութեան կարգն ու ներդաշնակութիւնը, թէ ինչպէս երկնային գունդեր ու դրութիւններ իրենց հսկայ գնացքին մէջ ժամանակ ու դիրք կը պահէն, մենք ոչ այլ ինչ կընանք ընել բայց եթէ ընդունիլ թէ վորքագոյն անկանոնութիւնները, ինչպէս երկրաշարժներ, վորթորկահողմներ են, պարզ նշաններ են թէ այս երկրիս այլաղան տարբերուն համագործակցութիւնը ներկայիս դեռ կատարեալ չէ: Անվայել չէ խորհող ճարդոց համար հարցնել՝ եւ ոչ ալ ան-

րնական է իմաստոււն, Հզօր եւ Բարի Արարչի մը համար պատասխանել թէ՝ միթէ պիտի գա՞յ ժամանակ մը, ուր ինչպէս երկնքի մէջ՝ նոյնպէս ալ այս երկրիս վրայ ներդաշնակութիւն եւ խաղաղութիւն պիտի տիրէ, եւ թէ ինչո՞ր ատիկա իրականութիւն մը չէ ներկայիս: Ու մենք ակնկալելու ենք թէ այն յայտնութիւնը զոր կը վինտուենք՝ այս շարցերուն պատասխան պիտի տայ:

ԱՍՏՈՒԾՈՅ ՆՎԱՐԱԳՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆԸ

Այլեւս հաստատած ըլլալով մեր ցեղին նկատմամբ Աստուծոյ ունեցած կամքէն ու Ծրագրէն յայտնութիւն մը ակնկալելու բանաւորութիւնը, ինքն իր համար այդպիսի յայտնութիւն մ'ըլլալ վկացող Աստուածաշունչին ընդհանուր նկարագիրը պիտի ֆննենք յաջորդ պարբերութեանց մէջ: Եւ մեր վերը ըրած խորհրդածութեանց համաձայն, եթէ գտնենք որ անիկա բանականութեան հետ կատարելապէս համերաշն Աստուծոյ նկարագիրը կը ներկայացնէ, մենք այն եղրակացութեան պէտք է գանք թէ՝ ատիկա փաստ մ'է որ նա պէտք եղած ու ակնկալուած Աստուածային յայտնութիւնն է, ուստի հարկ է որ անոր վկացութիւնը ընդունինք այդ ուղղութեամբ: Եթէ անիկա Աստուածապին յայտնութիւն մ'է, երբ իր ուսուցումներուն հետ լաւ մը ծանօթացած ենք, պիտի տեսնենք որ Հեղինակին նկարագրին հետ բոլորովին կը համաձայնի, որուն մասին բանականութիւնը կ'ապահովցնէ մեղ թէ իմաստութեամբ, արդարութեամբ, սիրով եւ զօրութեամբ կատարեալ է:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽԶՅ ՆԵՐԾՆՉՈՒԱՐ է

Ոլիրի Գիրքը քաղաքակրթութեան և ա-
ղասութեան ջահն է: Մարդկային ընկե-
րութեան մէջ անոր ունեցած բարի ազգե-
ցութիւնը ընդունուած է ամենամեծ քա-
ղաքագէտներէն, թէեւ անոնք անոր մէծ մասը հակա-
սական դաւանանքներու այլազան ակնոցներովը դի-
տած են, որոնք թէեւ Ս. Գիրքը կը բռնեն՝ բայց
անոր վարդապետութիւնները ողբավօրէն կը խեղա-
թիւրեն: Այս մէծ ու հին Գիրքը, թէեւ անուշադրու-
թեամբ՝ բայց խղճալիօրէն սիալ ներկայացուած է
իր բարեկամներէն, որոնցմէ շատեր իրենց կեանքն
խոկ պիտի զոհէին անոր պաշտպանութեանը համար.
Եւ սակայն, անոնք անոր թշնամիներէն աւելի մա-
հացու հարուած մը կուտան, յայտաբարելով թէ,
անիկա կը պաշտպանէ իր ճշմարտութիւնը խեղա-
թիւրող իրենց երկար ժամանակէ ի վեր մեծարած
թիւրիմացութիւնները, որոնք իրենց հայրենական
աւանդութիւններէն ստացած են: Երանի թէ այսպի-
սիները սթափէին, վերաքննէին իրենց պատգամը,
Եւ իրենց թշնամիները զինաթափ ընելով՝ ամցնէին:
Քանի որ բնութեան կոյսը կ'առաջնորդէ մէկ իր
հայթայթածէն աւելի առատ Աստուածային յայտ-
ութիւն մը ակնկալելու, ուրեմն արամարանող ու

խորհող միտք մը պատրաստ պէտք է ըլլաչ քննելու
ո'եւէ բան՝ որը Աստուածային յայտնութիւն մ'ըլ-
լալու բնոլթը կ'արտայայտէ, եւ որը աւսպիսի հա-
ւասուումներու իր ապացոյց՝ մակերեսային (ակ-
ներեւ) փաստ մը կուտայ: Ս. Գիրքը ինքն իր համար
կը վկայէ Աստուածային աւսպիսի յայտնութիւն մը
ըլլալը, եւ իր մակերեսային փաստերը բաւական գո-
րաւոր կերպով կը հաստատեն իր յայտաբարու-
թեանց ճշմարիտ ու հաւանական ըլլալը, եւ իրա-
ւացի յոյս մը կը ներշնչեն թէ, աւելի նուրբ ու ման-
րակրկիտ խուզաբարկութիւն մը, աւելի կատարեալ ու
հաստատուն յայտնութիւն մը երեւան պիտի բերէ,
թէ ան արդարեւ Աստուծոյ Խօսքն է:

ԴԱՐԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿՆԵՐԻ ՎԵՐՋ

ՎԵՐՋ ԿԲ ՎԵՐԱՊՐԻ

Աստուածաշունչը գոյութիւն ունեցած դրքե-
րուն ամենահինն է: անիկա երեսուն գարերու փո-
թորիկներէն յետոյ ալ զեռ կը վերապրի: Մարդիկ
ամէն կարելի միջոցներով ջանացած են ջնջել զայն
երկրիս երեսէն: անոնք թափուցին, թաղեցին, զայն
ունենալը ոճիր մը սեպեցին ու մահուան պատիժ
սահմանեցին, եւ անոր հաւատացողները ամենաղառն
ու ամենաանգութ հալածանաց ենթարկուեցան,
բայց Աստուածաշունչը գեռ կ'ապրի: Եւ այսօր, երբ
անոր թշնամիներէն շատերը մահուան գուներնին կը
քնանան, եւ զայն վարկաբեկելու ու անոր աղդեցու-

թիւնը քանդելու համար գրուած հարիւրաւոր հատորները երկար ատենէ ի վեր մոռացութեան հնթարկուած են, Ս. Գիրքը ամէն ազգերու ու լեզուներու մէջ իրեն համար ճամբաց գոտած է. անիկա երկու հարիւրէ աւելի տարբեր լեզուներու թարգմանուած է: Այն իրողութիւնը թէ՝ այս Գիրքը ա՛շխան դարերէ ի վեր գեռ կ'ապրի, հակառակ իր չնջնանը ու անհետացմանը աշխատող աննախնթաց ջանքերուն, գոնէ անուղղակի փաստ մ'է թէ՝ այն մեծ իսկը՝ գորի իր Հեղինակը կը կոչուի, նաեւ իր Պաշտպանը եղած է:


Ճշմարտութիւն մ'է նաեւ թէ Ս. Գրոց բարոյական ազգեցութիւնը հաւասարապէս բարի է: Ամէն անոնք որոնք լըօրէն ուսումնասիրած են անոր էջերը, առանց բացառութեան, աւելի սրբագոյն կեանքի մը առաջնորդուած են: Կրօնքի եւ այլեւայլ գիտութեանց վրայ գրուած տարբեր գրութիւններ՝ չափոլ մը օդնած, ազնուացուցած ու օրհնած են մարդկութիւնը. բաց բոլոր գրքերն ալ ի մի առնելով, չեն կրցած տալ այն ուրախութիւնը, խաղաղութիւնը եւ օրհնութիւնը որ Ս. Գիրքը չնորհած է հառաչող մարդկութեան թէ՝ հարուստին եւ թէ՝ աղքատին, թէ՝ ուսումնականին եւ թէ՝ անուսին: Ս. Գիրքը պարզ, հարեւանցիօրէն կարդալու զիրք մը չէ. պէտք է որ զայն ուսումնասիրենք ամենայն խնամքով ու մեր բովանդակ մտքովը, ինչու որ Աստուծոյ խորհուրդներն ու ճամբաները մերիններէն աւելի բարձր են: Եւ եթէ կը փափաքինք անհասաննելի Աստուծոյ Ծրագիրներն ու խորհուրդները հասկնալ, պէտք է որ մեր ամբողջ կորովը այդ կարեւոր նպա-

տակին համար արամաղբենք: Ճշմարտութեան ամենաճոխ գանձերը միշտ մակերեսը չեն գտնուիր:

Այս գիրքը ծայրէ ի ծայր, շարունակաբար, աչքառու նկարագիր մը՝ Նազովրեցի Յիսուսը կը մատնանչէ, եւ որը ըստ այս գրքին՝ Աստուծոյ Որդին էր: Սկիզբէն մինչեւ վերջը Անոր անունը, պաշտօնը եւ գործը երեւելի եղած են: Պատմական իրողութիւն մ'է, ինչպէս նաեւ զանազան կերպերով կատարելապէս հաստատուած՝ թէ Յիսուս Նազովրեցի անուն մարդ մը ապրեցաւ, եւ Ս. Գրոց մատենագիրներուն ակնարկած ժամանակին մէջ կերպով մը նշանաւոր եղաւ: Թէ՝ այս Յիսուսը Հրէաներուն ու քահանաներուն կողմէ վնասակար նկատուելուն համար խաչուեցաւ՝ ուրիշ իրողութիւն մ'է, որը հաստատուած է ո'չ միայն նոր Կտակարանի տուած վկայութեամբը, հազար նաեւ տարբեր պատմազրութեամբ ալ: Նոր Կտակարանի մատենագիրները, (բացի Պօղոսէն ու Ղուկասէն), Նազովրեցի Յիսուսին հետ անձնական ծանօթութիւն ունէին ու Անոր աշակերտներն էին, որոնց գրութիւնները Անոր վարդապետութիւնները կ'արտայացտեն:

ՄԱՏԵՆԱԳԻՐՆԵՐՈՒ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Ուեւ գրքի գուլութիւնը նշան մ'է թէ անոր մատենագիրը մասնաւոր շարժառիթէ մը գրդուած է: Ուրեմն կը հարցնենք, ի՞նչպիսի շարժառիթները կը ընալին մղեւ որ այս մարդիկը Նազովրեցի Յիսուսի դատին յարէին, Անիկա իրբեւ չարագործ մահուան



դատապարտուեցաւ եւ խաչուեցաւ Հրէաներէն, ո-
րոնց ամենակրօնասէր մարդիկը Անոր մահուանը հա-
ւանութիւն տուին, Անոր մահը պահանջեցին, որպէս
ապրելու անարժան մէկը: Անոր դատին յարելով եւ
վարդապետութիւնները տարածելով՝ այս մարդիկը
կուրծք տուին նախատանաց, զրկանաց եւ դառն հա-
լածանաց, իրենց կեանքերը վտանգելով ու երբեմն
ալ նոյնիսկ նահատակուելով իրեւ մարտիրոսներ:

Ընդունելով թէ Յիսուս Իր կենդանութեանը ա-
տեն թէ՝ կենցաղավարութեամբ եւ թէ՝ վարդապե-
տութիւններով նշանաւոր անձ մ'էր, միթէ ներելի
չէ՞ հարցնել՝ թէ ի՞նչ շարժառիթ կրնար գորել ո-
եւէ մարդ որ անոր մահուընէ վերջն ալ կրկին Անոր
դատին փարած մնար—նամանաւանդ այնպիսի մէ-
կու մը դատին՝ որը ամենանախատալից մահուամբ
մեռաւ: Եթէ հաւատանք թէ այս մատենադիրները
հնարեցին իրենց պատմութիւնը, թէ Յիսուսը իրենց
երեւակալական կամ գաղափարական հերոսն էր,
ո՛րքան անհեթեթ պիտի ըլլար ենթագրել թէ այս-
պիսի ողջամիտ մարդիկներ, յախարարելէ վերջ թէ
Նա Աստուծոյ որդին էր, եւ Նա գերբնականօրէն ցը-
ղացուած էր, գերմարդկային գորութիւններ ունէր
որոնցմով բորոտներ բժշկեց, կոյր ծնածներուն տե-
սողութիւն չնորհեց, խուլերուն ականջները բացաւ
եւ նոյնիսկ մեռելները արթնցուց—վերջէն ալ պիտի
ելլէին ու այսպիսի նկարագրի տէր մէկուն պատ-
մութիւնը վերջացնէին, ըսելով թէ՝ Իր թշնամինե-
րուն փոքրիկ խումբը զինքը սպաննեց իրեւ եղեռ-
նագործ մը, երբ անդին Իր բոլոր բարեկամներն ու
աշակերտները՝ որոնցմէ էին նաեւ մատենադիրները

Անոր ճգնաժամացին պահուն լքեցին զԱն ու փա-
խան . . . :

Այն իրողութիւնը թէ, կարդ մը կէտերու մէջ
աշխարհային պատմութիւնը այս մատենադիրներուն
հետ չի համաձայնիր, պատճառ մը չէ որ մենք անոնց
արձանագրութիւնները իրեւ չշմարիս չընդունինք:
Ամէն անոնք որոնք աննպաստ հետեւութիւններու կը
ցանգին, պէտք է որ նշանակեն ու ապացուցանեն այն
չարժառիթները որոնք կրնային գրդած ըլլալ այս
մատենագրերները կեղծ պատմութիւններ շինելու:
Արդեօք ի՞նչ շարժառիթ կրնար գործի առաջնոր-
դել զիրենք: Մի՞թէ Աջօրէն կրնային հարստու-
թեան, կամ համբաւի, կամ կշխանութեան եւ կամ
երկրային ուեւէ չնորհի յոյսը ունենալ: Յիսուսի
բարեկամաց աղքատութիւնը եւ Անոր Հրէաստանի
մէծ կրօնականներէն ստացած անժողովրդականու-
թիւնը կը վանեն այսպիսի խորհուրդները. մինչդեռ
այն իրողութիւնները թէ Նա իրեւ չարագործ մը,
իրեւ խոռվարար մը մեռաւ, եւ Իրեն համար ուեւէ
համբաւ չչինեց՝ նախանձելի հռչակի մը կամ աշ-
խարհային օրհնութեան մը ուեւէ յոյս չներչնչեցին
ամէն անոնց որոնք պիտի ուղէին Անոր վարդապե-
տութիւնները քարոզել ջանալ:

Ի՞՞նՉ Ե ՈՐ ԿԱՊՇԵՑՆԵՍԿԵՊՏԻԿՆԵՐԸ

Բնդշակառակը, եթէ Յիսուսը քարոզողները
այսպիսի փառապիրական նպատակներ ունենային,
մի՞թէ շուտով մէկ կողմ պիտի չքաշուէին, երբ հա-

կըցան որ իրենց ընթացքը նախատանաց, հալածանաց, բանտարկութեանց, ծեծի եւ նո՛ցիսկ մահուան կ'առաջնորդէր զիրենք։ Տրամարանութիւնը պարզ կերպով կը ցուցնէ թէ մարդիկ՝ որոնք զոհեցին տուն, համրաւ, պատիւ ու կեանք, որոնք առօրեայ ցանկութեանց համար շապրեցան, թէ իրենց գլխաւոր նպատակն էր ընկեր արարածները բարձրացնել՝ բարոյականի ամենավեհ տիպարները ցուցագրելով, ո՛չ միայն շարժառիթ մը ունեցած ըլլալու էին, հապա նաև թէ շարժառիթնին մաքուր եւ նպատակնին գերազանցօրէն բարձր ըլլալու էին։ Դարձեալ, տրամաբանութիւնը կ'ըսէ թէ, բարի ու մաքուր շարժառիթներէ մղուած այսօրինակ մարդերու վկայութիւնը հասարակ մատենադիրներու գործերուն ընծայուած կարեւորութեան եւ ուշագրութեան տասնապատիկին արժանի է։ Այս մարդիկը մոլեսանդներ ալ չէին. առողջ ու տրամարանող մըտքերու տէր էին, ու միշտ կըցան պատճառ մը ներկայացնել իրենց ունեցած հաւատքին եւ յոյսին համար, ու իրենց արգարացի համոզումներուն շարունակ հաւատարիմ էին։

Ինչ որ ըսինք նոր Կտակարանի մատենադիրներուն մասին, նոյնը կրնանք ըսել նաև Հին Կտակարանի այլեւայլ մատենադիրներուն համար ալ. անոնք գլխաւորաբար, Տիրոջը հանդէպ ցոյց տուած հաւատարմութեան տեսակէտէ նշանաւոր մարդիկներ էին. եւ այս Հին Կտակարանի պատճառութիւնը ինչպէս որ անկողմնակալորէն կը գովէ անոնց հաւատարմութիւններն ու առաքինութիւնները, նոյնպէս ալ կը մատնանչչ ու կը պախարակէ անոնց տը-

կարութիւններն ու թերութիւնները։ Ասիկա պէտք է որ զարմացնէ ամէն անոնք, որ կը խորհին թէ Ս. Գիրքը մինծու պատճութիւնն մ'է, եւ որը ծրագրուած է մարդը վախի ազգեցութեամբ կրօնական կազմի մը հանդէպ պատկառանքի մղելու։ Այն անկեղծութիւնը որ կը տեսնուի Ս. Գրոդ մէջ՝ անոր Ճշմարտութեան գրոցմ մը կուտայ։ Խարդախի մարդիկ երբ կ'ուզեն մէկը մէծ ներկայացնել, եւ նամանաւանդ կը ցանկան անոր գրութիւններէն ոմանք իրեւ Աստուծմէ ներշնչուած ցուցնել, անտարակոյս, կը ջանան այդպիսի մէկու մը նկարագիրը որքան որ կարելի է անմեղազերելի ու ազնիւ պատկերացնել։ Այն իրողութիւնը թէ Ս. Գրոց մէջ ացդպիսի ուղղութեան մը չէ հետեւուած՝ զօրաւոր փաստ մ'է թէ անիկա նենդութեամբ չչինուեցաւ ուրիշները խաբելու նըպատակաւ։

Ուրեմն տեսած ըլլալով թէ պատճառ ունինք Աստուծոյ կամքին ու Ծրագրին նկատմամբ յայտնութիւն մը ակնկալիու, եւ գուած ըլլալով թէ Ս. Գիրքը որ ինքն իր համար այլ յայտնութիւնն ըլլալ կը յայտարարէ, այնպիսի մարդերէ գրուեցաւ, որոնց շարժառիթներուն գէմ ո՛եւէ առարկութիւն չենք կրնար ներկայացնել, այլ ընդհակառակը զանոնք գնահատելու պատճառներ ունինք, ուրեմն քննենք որպէս հոգեշունչ ընդունուած գրութեանց նկարագիրը, տեսնելու համար թէ արդեօք անոնց ուսուցումները կը համապատասխանե՞ն այն նկարագրին, զոր արդարացիօրէն վերագրած ենք Աստուծոյ. եւ թէ մի՞թէ իրենց ճշմարտախօսութեան ապացուցը իրենց մէջ կրնանք գտնել:

Նոր Կտակարանի առաջին հինգ գրքերը, եւ Հին Կտակարանին ալ մի քանիները՝ այսպիսի իրողութեանց պատմագրութիւններ են որոնք ծանօթ են պատմագիրներուն, եւ որոնց ճշմարառութեան իբր երաշխաւոր կը կանգնի անոնց նկարագիրը։ Բոլորին ալ չայտնի է թէ ալսքան մօտէն ու կատարելապէս դիցուած իրողութիւններու նկատմանը պարզ ճշշմարտութիւնները պատմելու համար մասնաւոր յայտնութեան մը պէտք չկայ։ Սակայն քանի որ Աստուած փափաքցաւ մարդուն յայտնութիւն մը տալ, եւ այն իրողութիւնը թէ՝ այս անցնող պատահարներու պատմութիւնը կապ ունէր այդ չայտնութեան հետ, մեզի բաւական իրաւունք կուտաչետեցնելու թէ Աստուած պիտի վերհսկէր ու այնպէս մը կարգագրէր, որ աց գործին համար ընտրուած անկեղծ պատմագիրը կարեւոր անցքերու հետ շիման գար։ Ա. Գրոյ պատմական բաժիններուն արժանահաւատութիւնը գրեթէ անբողջութեամբ կախում ունի անոր պատմագիրներուն նկարագիրներէն ու շարժառիթներէն։ Բարի մարդիկ չեն ստեր։ Մաքուր ակէ մը լեզի ջուր չի բղիմիր։ Եւ այս գրութեանց միացեալ վկայութիւնը կը վանէ ուեւէ կասկած՝ թէ մի՛ գուցէ այդ պատմագիրները սուտ խօսած կամ սխալ գործած ըլլան բարի հետեւանքի մը համար։

ԱՅԼԵՒԱՅԼ ԻՐՈՂՈՒԹԵԱՆՑ
ԱՐՁԱՆԱԴՐՈՒԻԹԵԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Երբ կ'ըսենք թէ Աստուածաշունչի կարգ մը գրքերը՝ ինչպէս Թագաւորաց, Մնացորդաց, Դա-

տաւորաց, եւն., իրենց ժամանակակից աչքառուանցքերու եւ անձերու ճշմարտալից ու խնամովլ պահպանուած պատմութիւններն են պարզապէս, անոնց վաւերականութիւնները չեն մը չի պակսեցներ։ Նոյնպէս, երբ կը մտարերենք թէ Օրէնքին ու Մարգարէութեանց պէս Եբրայական Ս. Գրութիւններն ալ պատմագրութիւն կը պարունակեն, եւ թէ իրենց պատմութիւններն ու ազգաբանութիւնները եւն., աւելի մանրամասն ու լսուակ արձանագրութիւններ էին, Աբրահամի մասնաւոր շառաւիղէն խոստացեալ Մեսիայի գալուստը ակնկալենուն համար, մենք արդարեւ, այլեւս պատմաւ մը կը տեսնենք պատմական այն կարգ մը իրողութիւններու արձանագրութեանը մէջ որոնք աչս քսաններորդ դարու լոյսով անփափկանկատ կը համարուեն։

Օրինակ. Մովաբացւոց եւ Ամորհացւոց ազգերուն ծագման՝ եւ անոնց՝ Աբրահամի ու Խորակէլի հետ ունեցած կապակցութեան յստակ արձանագրութեան մը պատմառն էր հաւանօրէն, որ պատմագիրը անհրաժեշտ նկատեց անոնց ծագման կատարեալ պատմութիւնը ներկայացնել։ (Ծննդոց ԺԹ. 36—38)։ Նոյնպէս Յուղայի զաւակներուն խիստ մանրամասն մէկ արձանագրութիւնը գրուած է, որուն սերունդէն էր Դաւիթ թագաւորը, որուն միջոցաւ Մարիամի՝ Յիսուսի մօրը, նոյնպէս ալ իր ամուսնոյն՝ Յովաչիին ազգաբանութիւնը հետազոտուած է գէպի ետ մինչեւ Աբրահամ։ (Ղուկ. Գ. 23, 31, 33, 34; Մատթ. Ա. 2—16)։ Անտարակոյս, մեծ կարեւորութիւն մ'ունէր Յուղայի ճիւղահամարին անթերիօրէն արձանագրութիւնը, ինչու որ այդ ցե-

դէն պիտի գար իսրայէլի խոստացեալ թաղաւորն ու Մեսիան. եւ ասիկա է պատճառը, որ ուրիշ անցքերու մանրամասնութիւնը չէ տրուած: — Ծննդ. կթ. 10: լ.Բ.—:

Թէրեւս ասոր նման կամ ասկէ տարբեր շարժառիթներ ունէին Ս. Գրոց մէջ արձանագրուած ուրիշ պատճական իրողութիւններն ալ, որոնց օգտակարութիւնը թէրեւս ի վերջոյ տեսնենք, որոնք եթէ պատճագրութիւնէ զատ պարզապէս բարոյականութեան վերաբերեալ երկասիրութիւններ ըլլային, կրնացին առանց կորուստ մը համարուելու եւ վնաս մը տալու զանց առնութիւն. թէեւ ո՛չ ոք իրաւացիօրէն կրնաց ըսել թէ Ս. Գիրքը ո՛եւէ տեղ անրարոյականութիւն կը քաջալերէ: Լաւ է նոյնպէս յիշել թէ՝ այս միեւնոյն իրողութիւնները կարելի է ո՛եւէ լեզուով աւելի կամ նուազ փափկանկատութեամբ արտայայտել. եւ թէեւ Ս. Գրոց թարգմանիչները իրաւոնք ունէին իրենց խոճմտութենէն դրդուած, արձանագրութենէն ուեւէ մաս չկտրել, բայց անոնք կ'ապրէին աշնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, ուր մեզի չափ բժախնդիր չին նուրբ արտայայտութեանց ընտրութեան մէջ: Անշուշտ, ամենալժուարահաններն իսկ այս մասին ո՛եւէ առարկութիւն մը չեն կրնար ներկալացնել նոր Կտակարանի ո՛եւէ արտայացութեանց նկատմամբ, ուր ցուցադրուած բարոյականի անբժութիւնն ու վսեմութիւնը, կը գերազանցէ աշխարհիկ ամենամեծ բարոյագէտին չափանիշը:

Ս. Գիրքը թէեւ այլեւայլ ժամանակներու մէջ ու այլեւայլ պարագաներու ներքեւ գրուած է բազ-

մաթիւ գրիչներէ, սակայն անիկա բարոյալից կանոններու, իմաստուն ասացուածքներու և սփոփարար խօսքերու հաւաքածոյ մը չէ պարզապէս: Անիկա ասկէ ալ աւելի է: Ան՝ տրամարանական, իմաստասիրական եւ ներգաշնակ իրայացութիւնն է աշխարհի մէջ այժմ գոյութիւն ունեցող մեղաց պատճառին. անոր միակ գարմանին, վերջնական արդիւնքներուն եւ Աստուածային իմաստութեան՝ որ նախագծած Ծրագրին վախճանը տեսաւ սկսելէն իսկ առաջ. նշանակելով նաեւ Աստուծոյ ժողովուրդին ընթացքը, ու իրախուսելով եւ զօրացնելով զանոնք իրականանալիք չափազանցօրէն մէծ ու թանկագին խոստումներովը:

Այժող Գրքին մէջ միեւնոյն Ծրագիրն եւ ողին, միեւնոյն միտքն ու նպատակն է որ պարզուած են: Անոր սկզբի էջերը մարդուն ստեղծագործութիւնն ու անկումն է որ կ'արձանագրեն, իսկ վերջին մասերը՝ այդ անկումէն մարդուն վերականգնումը կը պատկերացնեն. իսկ մէջտեղի էջերը՝ կը ցուցադրեն Աստուծոյ Ծրագրին այն չառաջդիմական քայլերը որոնք այդ նպատակին իրականացմանը կ'առաջնորդեն: Ս. Գրոց սկիզբի եւ վերջի երեք գլուխներուն ներդաշնակութիւնը ուշագրաւ է, թէեւ առաջին երեքը վերջին երեքին հետ հակապատկեր մը կը կազմեն: Մին՝ առաջին ստեղծագործութիւնը կը նկարագրէ, իսկ միւսը՝ վերականգնած կամ վերհաստատուած ստեղծագործութիւնը, մեղքը ու անոր որպէս պատիժ սահմանուած անէծքը վերցուած: մին՝ կը ցուցադրէ խարելու եւ չնջելու համար Աստանային եւ ապականութեան աշխարհի մէջ գործած մուտ-

քը ,իսկ միւսը՝ Սատանային գործերուն քանդումը,
մահուամբ չնշուածներուն վերալարձը, չարիքին
խափանումը եւ Սատանային բնաջնջումը. առաջինը՝
կը ցուցնէ Աղամով կորսուած տիրապետութիւնը,
իսկ երկրորդը՝ Քրիստոսի միջոցով անոր վերանո-
րոգուին ու յաւիտենապէս հաստատուիլը, եւ եր-
կընքի մէջ եղածին պէս երկրի վրայ ալ Աստուծոյ
կամքին տեղի ունենալը. մին՝ կը ցուցնէ թէ անկու-
մի, նախատինքի եւ մահուան պատճառը մեղքն է,
իսկ միւսը՝ թէ արդարութեան պարգեւը վառք, պա-
տիւ եւ կեանք է:



ՍԲ. ԳԻՒՔԸ

ՄԵԶԻ ՈՐՈՇ ԿԵՐՊՈՎ ԿԸ ՍՈՐՎԵՑՆԵ

Թէ՝ Եկեղեցին «Կենդանի Աստուծոյ Տաճարն» է
— Մասնաւորապէս «իր ձեռակերտը»: Ամբողջ Աւե-
տարանական զարաշցանին մէջ է որ անոր կառու-
ցումը յառաջ կը տարուի — Քրիստոսի աշխարհի
Փրկիչը եւ իր Տաճարին գլխաւոր անկիւնաքարը ըլ-
լալին ի վեր, որուն միջոցաւ, երբ որ լրանաչ, Աս-
տուծոյ օրհնութիւնը «բոլոր ժողովուրդին» պիտի
դայ, եւ անոնք ընդունելութիւն պիտի գտնեն Անոր
առջեւ. — Ա. Կորնթ. Գ. 16, 17: Եփես. Բ. 20,
Ծննդ. իլ. 14: Գաղ. Գ. 29:

Թէ՝ միեւնոյն ատեն յառաջ կը տարուի Քրիս-
տոսի՝ մեղաց համար ըրած քատութեան հաւատացող
նուիրեալ Քրիստոնեաներուն, յդկումի եւ ձեւակեր-
պումի գործը, եւ երբ որ այս «Ծննդիր եւ թանկա-
գին», «Կենդանի քարերուն», ամենավերջինը պատ-
րաստուած է, Մեծ Ճարտարապետը ամէնքը ի՛ մի
պիտի բերէ Առաջին Յարութեամբ, եւ Տաճարը իր
փառքով պիտի լեցուի, ու ամբողջ Հազարամեայի
տեղութեան՝ Աստուծոյ եւ մարդոց միջեւ եղած
հաղորդակցութեան վայրը պիտի ըլլայ. — Յայտ.
ԺԵ. 5—8:

Թէ՝ Եկեղեցւու եւ Աշխարհի Յուսոյ Խարիսխը
կը կայանայ այն իրողութեան մէջ թէ՝ «Յիսուս Քր-
րիստոս, Աստուծոյ Շնորհքովը ամենուն համար մահ
ճաշակեց»։ «Փրկագին մը ամէն մարդու համար», եւ
յարմար ատենին պիտի ըլլայ «Ճշմարիտ Լոյսը որ
աշխարհ եկող բոլոր մարդիկը կը լուսաւորէ»։ —
Երբայ. Բ. 9: Յովէ. Ա. 9: Ա. Տիմոֆ. Բ. 5—6:

Թէ՝ Եկեղեցին Յոյսը՝ իր Տիրոջը նման ըլլալ
է, «տեսնել զինքը ինչպէս որ է», «Աստուածային
Բնութեան հաղորդ» ըլլալ, «Եւ իրեւ ժառանգա-
կիցներ մասնակցիլ Անոր Փառքին»։ — Ա. Յովէ. Գ.
2: Յովէ. Ժէ. 24: Հոռվձ. Բ. 17: Բ. Պետր. Ա. 4:

Թէ՝ Եկեղեցին ներկայ պաշտօնն է սուրբերը
կատարելագործել ու զանոնք ապագալին մատուցա-
նելիք ծառայութեան համար պատրաստել. զարդա-
ցընելով ինքնիր մէջ ամէն չնորհք, աշխարհի առջեւ
Աստուծոյ վկան ըլլալ, եւ գալիք դարու քահանաներ
եւ թագաւորներ ըլլալու պատրաստուիլ։ — Եփես.
Դ. 12: Մատթ. Իդ. 14: Յայտ. Ա. 6: Ի. 6:

Թէ՝ Աշխարհին յոյսը գիտութեան եւ պատե-
հութեան օրհնութիւններուն մէջ կը կայանայ, որոնք
Քրիստոսի Հաղարամեայ Թագաւորութեամբ բոլո-
րին ալ պիտի չնորհուին — ասիկա բոլոր բաներու
վերահաստատութիւնը կը նշանակէ որոնք Աղամոլ
կորսնցուցած էին, եւ սակայն իրենց Փրկչին եւ Անոր
Փառաւորեալ Եկեղեցին միջոցաւ պիտի պարզեւուին
բոլոր պատրաստակամներուն եւ հնագանդներուն —

իսկ բոլոր կամակոր անօրէնները պիտի կորսուին։ —
Գործք. Գ. 19—23: Եսայի ԼԵ:

Մենք կ'ընդունինք Յիսուսի նախագոյութիւնը,
որպէս Հզօր Բանը (Լոկոս — ներկայացուցիչ),
«Աստուծոյ արարածներուն Սկիլլը», «բոլոր ստեղ-
ծուածներուն անդրանիկը», ընդհանուր ստեղծա-
գործութեան մէջ երկնաւոր Հօր, Եհովային, գործօն
գործակալը. «Առանց Անոր բան մը չ'եղաւ ինչ որ ե-
ղաւ»։ — Յայտ. Գ. 14: Կողոս. Ա. 15: Յովէ. Ա. 3:

Մենք կ'ընդունինք թէ՝ Բանը (Լոկոս) մարմնա-
ցաւ — Բեթլէհէմի մանուկը եղաւ — ու ալսպէս Սարդ Յիսուսը եղաւ, «սուրբ, անմեղ, անարատ,
մեղաւորներէն զատուած»։ Ինչպէս որ կ'ընդունինք
Յիսուսի մարդկութիւնը, նոյնպէս ալ կ'ընդունինք
Քրիստոսի Աստուածութիւնը — ասոր համար Աստ-
ուած ալ զԱնիկա խիստ բարձրացուց, եւ Անոր ա-
նուն մը տուաւ՝ որ ամէն անունէ վեր է։ — Երբայ.
Լ. 26: Փիլիպ. Բ. 9:

Մենք կ'ընդունինք թէ՝ Սուրբ Հոգւոյ անձնա-
ւորութիւնը՝ Հայրը եւ Որդին է։ Թէ՝ Սուրբ Հոգին
երկուքն ալ կը բղիի, եւ յայտնուած է բոլոր անոնց
մէջ՝ որոնք որ Սուրբ Հոգին կը յղանան եւ այս-
պէսով Աստուծոյ որդիներ կ'ըլլան։ — Յովէ. Ա. 13:
Ա. Պետր. Ա. 3:

Մենք կ'ընդունինք Քրիստոսի Յարութիւնը —
թէ՝ Անիկա մարմնով մեռաւ, բայց կենդանի եղաւ

Հոգիով: Մենք կը ժխտենք Անոր մարդկային մարմ-
նով լարութիւն առնելը, ու այսպիսի ուսուցում մը
Սր. Գրոց Հակառակ գտնելով, բոլորովին կը մեր-
ժենք.— Ա. Պետ. Գ. 18: Բ. Կորնթ. Գ. 17: Ա.
Կողթն. ԺԵ. 8: Գործք. հԶ. 13—15:



ՄԻՋԱՋԳԱՅԻՆ

Ս. ԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂԱՅ ՄԻՌԻՑԻՒՆ

Ի՞նչ է Այս Միութիւնը.— Ս. Գիրք ուսանողաց
միութիւն մ'է, առանց յարանուանական կամ ազգա-
յին խարութեանց. եւ որուն նպատակն է տարածել
Քրիստոնէական գիտութիւնը ամէն լեզուներով:

Ի՞նչ է իր նպատակը.— Այս Միութեան նպա-
տակն է լուսաւորել մարդկութիւնը Ս. Գրոց ճշ-
մարիտ ուսուցումներովը, որոնք եղծանուած են անց-
եալ խաւար գարերէն ներկայ սերունդին հասած դա-
ւանութիւններովն ու նախալաշարումներովը. պաշտ-
պանել Աստուածաշունչը Բարձրագոյն Քննադատու-
թեան, Բարեչը ջականութեան եւ Անհաւատութեան
ունաճութիւններէն. ցոյց տալ մարդկութեան իրենց
բոլոր ցաւերուն ու տկարութիւններուն պատճառը,
ու այն ճամբան՝ որը տեւական կենաց ու լափտենա-
կան երջանկութեան կ'առաջնորդէ:

Կամաւոր նուիրատուութիւնն է կամաւոր նուիրատուութիւննէ գո-
յացած դրամագլուխով յառաջ կը տարուի, եւ որը
կը գոյանայ անոնցմէ՝ որոնք մեծապէս օրհնուած են
Մասնաճիւղիս Հրատարակութիւններէն՝ որոնք շատ
աւելի ճոխ են, մասնաւորապէս, Անդլիերէնի,
Գերմաններէնի, Շուետերէնի, Ֆրանսերէնի, Յունա-
րէնի եւ ուրիշ շատ մը լեզուներու մէջ։ Այս դրամա-
գլուխի միջոցաւ է որ Միութիւնս կրնայ տարուէ
տարի տասնեակ միլիոններով զանազան Կրօնական
թերթեր զրկել աշխարհի ամէն կողմէրը, նոյնպէս եւ
օգնել «ՀԱԶԱՐԱՄԵԱՅԻ ԱՐԾԱԼՈՅՑՍԼ»ի տարածմա-
նը. այսպէս՝ երկնային մանանալով կերակրելով Աս-
տուծոյ ժողովուրդը աշխարհի ամէն կողմէրը։

«ՀԱՅԱՐԱՄԵԱՅԻ ԱՐԴԱԼՈՅԱԾ»

«Հաղարամեալի Արշալոյս» 500 էջերէ առևի, ոսկեզօծ տառերով քանդակուած, եւ լաթակազմ, այս հատորը, Հայ գրականութեան մէջ միակ գիրքն է որ խիստ ներդաշնակօրէն կը հաճածայնեցնէ Աստուածաշունչը Ծննդոցէն մինչեւ Յայտնութիւն, եւ տրամարանական կերպով մը կը վերլուծէ կրօնական ամենակընճոտ ու ըստ երեւոյթին հակասական թըւած հարցերը, որոնք երկար դարեր չարչրկած են ճշճարտութիւնը որոնողներուն մտքեր:

Այս հատորին գինն է 50 սէնթ Ամերիկայի եւ Քանատայի համար, իսկ 60 սէնթ ուրիշ երկիրներու համար:

Ապսպրանքները դրկուելու են հետեւեալ հասցէլին. —

ARMENIAN BIBLE STUDENTS

2755 Broadway, New York City

U.S.A.



1086

ՀՀ Ազգային գրադարան



NL0027812

